

SURSH

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ԿՐՈՆԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ

Գ. ՏԱՐԻ

ՇԱԲԱԹ, 21 ՅՈՒԼԻՍ 1912

ԹԻՒ 28

ԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՒԼԻՄ

ԶՈՐՍՀԱՐԻՄՐԱՄԵԱԿ ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

Այս ապրի կը լրանայ Հայ տպագրութեան չորսհարիւրամեակը, որուն՝ Էջմիածնայ բազմահմուտ միաբաններէն Գալուստ Տ. Մկրտիչեանի առաջարկով՝ կցուեցաւ նաեւ Հայ զիրերու գիւտին 1500 ամեակը, որ նոր հետազօտութեանց համաձայն իր թէ կատարուած պէտք է ըլլայ 412ին:

Անոնք որ Տփղիսի մէջ Մշակի քառասահմեակին շուրջը մղուած կուսակցական պայքարին հետեւած են մօտէն, անոնք զիւեն թէ այս մեծ գաղափարը — որ այնքան պարտաւորիչ, այնքան բոպէին էական պահանջն էր — երբէք իրականութիւն չպիտի գտնէր, եթէ անոր խառնուած շըլլային կուսակցական նկատումները :

Մշակի քառասահմեակը հազիւ թէ տօնել որոշուած էր մայիս 26ին, երբ անոր մրցակից Հորիզոն մէջակե նետեց Յորեւեաններու խուրծ մը. — Հայ տպագրութեան 400 ամեակ, Գրի գիւտին 1500 ամեակ, Իռարայէլ Օրիի մահուան 200 ամեակ, Աբովեան 75 ամեայ տարեղարձ եւլն. — խափանելու համար Մշակի քառասահմեակին հանդիսաւոր կերպով կատարուիլը :

Հորիզոննի կուսակցական նկատումներով առաջ նետած այս առաջարկներն որչափ որ չկրցան իրենց բուն գիտումնն ծառայել, սակայն առաջ բերին շարժում ու հուանդ:

Հորիզոնն կ'ուզէր որ 400 ամեակի հանգիստարութիւնները կատարուէին Մայիս 26էն առաջ, նոյն իսկ Ապրիլին, ձախողութեան մատանելու համար իրենց հակառակորդներու սարքած քառասահմեակի հանդիսութիւնները : (*)

Առաջարկը ընդունեցաւ, գաղափարը գնահատուեցաւ, սակայն Հորիզոննի նախաձեռնութեամբ Թիֆլիսի մատուրականներէն, Հաստատութեանց ներկայացուցիչ:

(*) Հորիզոնն հակամշակեան պայքարը, ճիշտ անոր Քառասահմեայ յորեւեանին պատրաստութեանց միջոցին, շատ զէշ ազդեցութիւն գործեց հասարակութեան չեղոք ու ողջամիտ մասին վրայ: Գաղափարի և ուղղութեան տարբերութիւնն ու հակառակութիւնը պէտք չէ մզէր Հորիզոննի խմբագրութիւնը, ... որուն մէջ կը զանուին լէօի նման հանրածանօթ մատորականներ, — բանալու տօնել պայքար մը իրենց մէկ պաշտօնակցին դէմ, անօք յորեւեանին օրը: Ասիկայ ամեն բանէ առաջ բարեկրթութիւն, աւոր պակաս մըն էր, որ այնքան աւելի աններելի կը դառնայ, որքան մեծ եղած է համակրութիւնն ու համարումը՝ նոյն թերթին լայնամիտ գաղափարներուն և մանաւանդ գրական գընահատելի ուղղութեան վրայ :



ներէն, եւ այլ հասարակական գործիչներէն կազմուած Յանձնաժողովը խոհականութիւնը ունեցաւ այս մեծ տօնը կուսակցական նկատումներէ բարձր բռնել եւ գործիք չընել կիրքերու, ու որոշեց 400-ամեակը տօնել Հոկտ. 43ին:

Այս բարեգէպ որոշումը հանդարացուց կիրքերը, եւ հիմա որ Մշակի քառասնամեակը արգէն շատոնց կատարուած է, «Հայ մտքի տօնը» կատարելու գաղափարը՝ առանց կուսակցական նկատումներու եւ անձնական տեսակէտներու՝ ամէն կողմէ ընդգրկուած է բովանդակ Կովկասի եւ Ռուսաստանի մէջ, ուր արժանաւորապէս տօնելու համար գաղափարի, դրականութեան, գեղեցիկ գովութեանց եւ յառաջդիմութեան մեծ տօնը, մեծամեծ պատրաստութիւններ կը տեսնուին:

Թիֆլիսի Յանձնաժողովէն անջատ, Ամենայն Հայոց վեհ. Կաթողիկոսը, իրը Հայ ազգին վերին հոգեւոր իշխանութեան մարմացում, հովանաւորած է Հայ մտքի տօնը փառաւորելու գաղափարը, եւ անոր համազգային նշանակութիւն մը տալու համար, իր բարձր հովանաւորութեան տակ կազմած է Էջմիածնայ մէջ Յանձնաժողովը մը, որ իր կարդին մեծ եռանդեամբ գործէ:

Տակաւին ամէն բան ծրագրային վիճակի մէջ ըլլալով, կարելի չէ հիմակուընէ վճռել թէ ի՞նչ կարելի պիտի ըլլայ ընել այս մեծ տօնին առթիւ:

Թիֆլիսի մէջ կը խորհուի «Փօնտ» մը կազմել կրթական նպատակով. իսկ Էջմիածնայ Յանձնաժողովը ծրագրած է կազմել դրական փօնէ մը, անով հրատարակութեան աալու համար Էջմիածնայ վանքին ձեռագիրները մաս մաս, եւ հայագիտական հանգէս մը հրատարակել, յատկացուած Հայ լեզուի, մաաենագրութեան, Հայ պատմութեան եւ լուսակացի կարելի չէ եղած միշտ:

Տակայն որչափ ատեն որ փօնէ մը չէ կազմուած, կարելի չէ վճռապէս ըսել թէ ի՞նչ պիտի կարելի ըլլայ ընել, եւ այդ ծրագիրները ո՞րքան կարելի պիտի ըլլայ իրագործել:

Թիֆլիսի Յանձնաժողովը այս առթիւ հրատարակած է շատ փոքրազիք 200էջերէ բաղկացեալ Լէօ-ի մէկ հատորը «Հայ զիրքի տօնը» վերնազրով եւ գեղեցիկ ապագրութեամբ, ամփոփ գաղափար մը տալու համար զրի զիւափի եւ Հայ ապագրութեան վրայ: Թիֆլիսի Յանձնաժողովը նաեւ տեղւոյն Հրտարակչական ընկերութեան միջոցաւ մրցում բացած է՝ աւելի ընդարձակ հատորի մը հրատարակելու համար Հայ ապագրութեան պատմութիւնը, լաւագոյնին յառակացնելով մրցանակը:

Էջմիածնայ Յանձնաժողովն ալ պիտի հրատարակէ 60 էջոց փոքր տեսարակ մը միեւնոյն նպատակով, ինչպէս նաեւ ընդարձակ հատոր մը ի պատիւ տօնին, նաև իրուած սոսկ հայագիտական նիւթերու եւ գաղափարներու: Դարձեալ Յեղեցիկ Հայ Եկեղեցւոյ Խորհուրդը — որ իրը նիւթական միջոցներով ճոխ կազմակերպութիւն մը մեր Սանասարեանի Խնամակալութեան եւ Յեղեցիկ Կալուածոց կը նմանի գեղեցիկ գաղափարն ունեցած է Հայ պատմագիտական փօնէ մը հաստատելու, ինչ որ ոչ նուազ չնորհաւորելի քայլ մը պիտի ըլլար:

Սահմանին միւս կողմը, ինչպէս կ'երեւայ, Հայ ապագրութեան չորսհարիւրամեակը առաջ բերած է ոգեւորութիւն եւ եռանդ: Եւ ինչպէս կը տեսնուի, որքան ալ երեք առանձին կերպներու մէջ երեք մասնախումբեր կը գործեն, սակայն վերջապէս անոնք կը ներկայացնեն հաւաքական ուժեր, մինչ Թուրքիոյ մէջ գաղափարական գործերու համար երեք եղած քովի քերել եւ ոգեւորութեամբ փարիլ առաջ իրենց գործին կարելի չէ եղած միշտ:

Զօրսհարիւրամեակի մեծ գաղափարն ալ նոյն անտարերութեամբ ընդունուեցաւ Թրքահայոց մէջ: Սկիւարի «Յառաջդիմական Միութեան» կողմէ Կ. Պոլսոյ բոլոր ընկերութիւններու հրաէր եղաւ, հաւաքաբար բոլորուելու համար այդ գաղա-

փարբն շուրջը, եւ այս հրաւէրը պէտք նղած ընդունելութիւնը չգտաւ։ Հազիւ քանի մը ընկերութիւններ պատասխաննեցին, որով հարկ եղաւ նաեւ հրաւիրել խմբագրութիւններ։

Հաւաքական ուժերով գործելու այս առաջարկը այսօր վիճած կրնայ համարուիլ. վասնզի իր իր հիմնականծրագիր այս մասին ընտրուած չորս որոշումներէն կը հասկցուի թէ կարելի չպիտի ըլլայ գործադրել։

Այսպէս որոշուած, էր՝ Ա. Դիմել կովկաս, Ամերիկա, եւ այլուր, ամէն տեղ միեւնոյն օրուան մէջ (Նոյեմբեր 25 ին) տօնելու համար Հայ տպագրութեան չորսհարիւրամեակը։ Այս որոշումը ոչ Տփղիսի եւ ոչ Էջմիածնայ Յանձնաժողովը ընդունած է, Հոկտ. 18ը ընդունելով իր հանդիսութեան օր։

Բ. Որոշած էր հրաւիրել անհատական գործեր պատրաստողները՝ արտայայտուիլ նոյն օրը։ Այս որոշումն ալ կ'երեւայ թէ չպիտի յարգուի, վասնզի արդէն Լիկո հրապարակ հանած է հատոր մը եւ իմօտոյ լոյս պիտի տեսնայ կ'ըսուի ուրիշ հատոր մը նոյն հիմքն վրայ թէողիկէն գրուած։

Գ. Որոշուոծ էր հրատարակել Հայ տպագրութեան պատմութիւնը, մամնագէտներու աշխատակցութեամբ։ որքան ատեն որ Յանձնաժողովը արամագրելի գումար մը չունենայ իր ձեռքին տակ, բնական է թէ այս տեսակ հրատարակութիւն մը չի կրնար կատարել. եւ որովհետեւ չունի եւ չպիտի ունենայ, հետեւարար այս որոշումն ալ չեղեալ կրնայ համարուիլ։

Դ. Հանդէմներ սարքելու գաղափարը իրմէն կախում չունի եւ արդէն սկսած են հանդէմներ սարքուիլ։

Մինչեւ հանդէմն օրը Յանձնաժողովին գոյութեանը կը տարակուաինք։

Սսոր համար մտածսւեցաւ Ազգ իշխանութեանց հովանաւորութեան տակ կատարել այս գերազանցապէս գաղափարական տօնը, եւ Ռւսումնական Խորհրդութիւնը կը գործեն եւ ոչ թէ հաւաքական մարմինները։

որոշեց որ Իզմիրեանց Յանձնաժողովը ստանձնէ այդ նախաձեռնութիւնը : Յանձնաժողովը սակայն մերժեց այս առաջարկը. ինչ որ գժրախտաբար ուղիղ չէր, քանի որ Իզմիրեանցէն յարմարագոյնմարմին մը չկար այս տեսակ նախաձեռնութիւն մը ստանձնելու համար։

Փափաքելի էր որ Ա. Պատրիարք Հօր նախաձեռնութեան տակ Իզմիրեանց Յանձնաժողովը մասնախումբ մը կարգէր, եւ կազմակերպէր ոչ միայն հանդէմներ, այլ նաեւ զոյացնէր զրամագլուխ մը, որ լաւագոյն կերպով գործածուած պիտի ըլլար, եթէ արամազրուէր Իզմիրեանց Յանձնաժողովին, ի յիշտատակ 400 ամենակի հրատարակելու համար մինչեւ հիմա անտիպ մընացած նախնաց մատենագրութեան մնացորդները, ինչ որ լաւագոյն ծառայութիւնը պիտի ըլլար Հայ զրականութեան։

Այս առթիւ աւելորդ չըլլայ ըսել թէ որքան որ հաւաքական ուժերու ձեռամբ ոչինչ կատարուած է ի պատիւ այս մեծ տօնին, սակայն անհատական նաձեռնութիւններ եղած են։

Այսպէս, յիշեցինք թէ թէողիկ տպագրել սկսած է արդէն «Տիկ և՛ Տառ» վերնագրով զեղեցիկ հատոր մը, լաւագոյն տպագրութեամբ եւ բացարձակապէս դեղարուեստական հրատարակութիւն մը, ճոխ պատկերներով եւ տեղեկութիւններով։

Դարձեալ կը տեղեկանանք թէ ուրիշ բանասէր մը, պատրաստած է բաւական ստուար հատոր մը Հայ տպագրութեան պատմութեան մասին, բոլոր նորագոյն տեղեկութիւններով։ Հատորը պիտի ըլլայ, կ'ըսուի, պատկերազարդ, սակայն ոչ թէ լիւս հրատարակութիւն մը, այլ ժողովրդական աժանագին։

Հետեւաբար անհատներ են որ Կ. Պոլսոյ մէջ կը գործեն եւ ոչ թէ հաւաքական մարմինները։

Իսկ Ամերիկայի Հայ գաղութը՝ արագութեան ու աւանդականութեանց հա-

կառակորդ այդ երկրին մէջ կանխաց աշխարհի բոլոր Հայութիւնը, Մայիս 26ին Պօսթընի մէջ կատարելով Հայ տպագրութեան 400ամեակի ի պատիւ փառաւոր հանդէս մը, ի ներկայութեան հանդէսին նախաձեննարկ Հայ Ուսանողական Միութեան անդամներուն, Ամերիկահայ մամուլի ներկայացուցիչներուն եւ Պօսթընի Օսմ. Հետպատուին :

Ուսանողական Միութեան ատենապետ Տիար Ռ. Ս. Թագւորեան, Գոլըմպիա Համալսարանէն ընթարցաւարտ, բացած է հանդէսը, Յետոյ խօսած է «Ազգ»ի Խըմբագրապետ Արմենակ Ն. Նազարէթեան Հայ գրչագրութեան պատմութեան վրայ :

Կարգացուած նաեւ Վահան Քիւրքճեանի «Հայ տպագրութեան պատմութիւնը»: «Արմենիա»ի խմբագիր Արշակ Տ. Մահատեսեան խօսած է «Ամերիկահայ տպագրութեան» ծագման մասին: Յետոյ Օսմ. հետպատու Ալբամ Ֆախրի Էֆ. Հայ երիտասարդներու Ամերիկայի մէջ ցոյց տուած ուսումնատենչ ու յառաջադէմ ոգիին ու փայլուն յաջողութիւններուն մասին զրուատալից ճառ մը խօսած է:

Յետոյ կարգով խօսած են Ամերիկահայ մամուլին եւ զանազան կազմակերպութեանց ներկայացուցիչները:

Այս առթիւ հանգանակութիւն մը կատարուելով գոյացած է 43 տոլար 20 սէնթ, որ յատկացուեցաւ Հայ տպագրութեան 400ամեակը յաւերժացնելիք հրատարակութեան մը:

Ամերիկահայ Ուսանողական Միութիւնը այս առթիւ կազմակերպած էր նաեւ ցուցագրութիւն մը 400ամեայ շրջանի մէջ տպուած զիրքերու, եւ մասնաւորապէս Ամերիկահայ մամուլէն լոյս տէսած զիրքերու, ինչ որ շահեկան հաւաքում մը կը ներկայացնէր:

* *

(*) Այս առթիւ հաճելի պարտք մըն է մեզի, ուրախութեամբ յայտարարել թէ Ամերիկահայ ուսանողութիւնը՝ ազգին պատիւ բերելու վիճակին մէջ գանցուի, ոչ միայն կրթական բարձրագոյն շաս-

Այս ամէնը ցոյց կուտան թէ Հայ արպագրութեան 400ամեակին, նշանակութեանն եւ կարեւորութիւնն ըմբռնուած է: Միայն Մխիթարեան կրկին միարանութիւններն են որ տակաւին այս մասին ո եւ է ձեռնարկ չեն ըբած:

Մենք կը փափաքէինք որ անոնք ալ այս ընդհանուր ոգեւորութեան մէջ բաժին մը ունենային:

Մեր տեսակէտով Էջմիածնայ եւ Երուսաղէմի Մխիթարանութիւնները, եւ Վեհապետիկի ու Վիհննայի Մխիթարեանք Հայ տպագրութեան 400ամեակը յաւերժացուցած պիտի ըլլան, հրատարակութեան տալով իրենց ձեռագրաց ցուցակները, Տաշշեան զրութեամբ:

Էջմիածնայ ցուցակը կ'ըսուի թէ պատրաստած է արգէն Մեսրոպ և պ. Տ. Մովսէսնեանի ձեռամբ, եւ Էջմիածնայ Յանձնաժողովը ուրիշ գաղափարներու շուրջ գեգերելէ աւելի լաւ բան մը պիտի ընէր, ուղղակի մաս առ մաս հրատարակութեան տալով այս ցուցակը Երուսաղէմի 2000 կտոր ձեռագիրներէն 800ը կ'ըսուի թէ Կիլիկիոյ Շնորհազարդ կաթողիկոսը ցուցակագրած է: Զեռագիրը կը մնայ իր քով: Երուսաղէմի Մխիթարանութիւնը կրնայ ինքն ալ — մտաւոր ամլութեան ու բարոյական անկման անցեալ երկարատես շրջանէն յետոյ — թօթափել անցեալին մեղկութիւնները եւ դառնալ վաթուունական թուականներու մտաւորական գործունէութեան, եւ առնելով Տ. Սահակ Ս. Կաթողիկոսէն կազմուած այս ցուցակը, հրատարակել մաս առ մաս:

Վեհապետիկի Մխիթարեանք ասկէ առաջ խօսացած էին իրենց ձեռագրաց ճողի հաւաքածոյին միայն Յիշատակարանները հրատարակել: Հ. Պոտութեանի պիտ խօս-

տառաւորթիւններու մէջ ձեռք բերած փայլուն յաջողութիւններով, այլև ազգային զովելի զործունէութիւնով մը՝ յօպուտ Ամերիկահայ զաղութիւն, և մանաւանդ Մայր Հայրենիքին իմացական և տնտեսական յառաջդիմութեան:

Ծ. ԽՄԲ

տումը չիրագործուեցաւ մինչեւ հիմա։
Աւելի լաւագոյն ձեւը պիտի ըլլար ան-
շուշտ Տաշեանի ոճով ցուցակներու կազ-
մութիւնը. սակայն եթէ կարելի չպիտի
ըլլայ, գէթ Հ. Պոտութեանի գործը պէտք
է լոյս տեսնայ այս տարի, Հ. Վազիկեանի
հոյակապ գործին հետ, — Հայկական Նոր
Մատենագիտութիւն — որուն առաջին եր-
կու հատորներն արդէն լոյս տեսած են, եւ
անձկութեամբ կը սպասուի յաջորդ հա-
տորներուն։

Վենեաթիկ՝ իր ձեռագրաց ճոխ հաւա-
քածոն ծանօթացնելով աշխարհի, փոխա-
նակ այսպէս «ընդ գրուանաւ» պահելու,
իսկապէս յաւերժացուցած պիտի ըլլայ
Հայ ասպազրութեան 400ամեակը։

Վիեննայի Միիթարեանք՝ թէն. հրա-
տարակած են իրենց ձեռագրաց ցուցակը,
սակայն իրենց հաւաքածոն հիմա կրկնա-
պատկուած ըլլալով, նոր օրինակներուն
ցուցակը անհրաժեշտ կը դառնայ, գարձ-
եալ իրենք ալ ունին խոստում մը գոր
չկրցան իրագործել մինչեւ հիմա, հակա-
ռակ անոր որ սպազրութեան արուած
ըլլալն ալ ծանուցած էին։ Անիկա Ռոկե-
ղարեան Հայերէնի պատմութիւնն էր որ
Հ. Տաշեան իր թէ պատրաստած էր։

Կը սպասենք որ ներկայ տարօւան ըն-
թացքին ասիկայ հրատարակուի եւ Հայ
բանասիրութիւնը օգտուի Հայ տպագ-
րութեան չորսհարիւրամեակը լաւագոյն
առիթ մը պիտի ըլլայ հրատարակութեանը։
համար, այսպիսի հատորներու, որ ոչ թէ
կը տպագրուի շահու համար, այլ ժա-
մանակին աւելիներէն եւ կորուսաներէն
փրկելու համար պատմական վաւերա-
գիրներ եւ յուշարձաններ։ Եւ ի՞նչ լա-
ւագոյն առիթ մեր հարուստներուն հա-
մար, որ իրենք ալ իրենց կարգին քիչ
մը խիզճ ունենային, գէթ համեստ բա-
ժին մը հանելու համար Մտքի գործերու,
եւ մեկենասներ հանդիսանալու դիրքերու
որոնք ազգին պատմութիւնը, կեանքն,
ու զբականութիւնը կը պատկերացնեն։